

Ք 24 Մարտ Կիր. — Տճեսի Կիւակի. պատարագ ի Ս. Յակոբ: Քարոզեց՝ Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքեպիսկոպոս, բնաբան ունենալով տնտեսի առաջինն առ համարը. «Ան զովեաց տէր զտնտեսի անիրաւութեան»: Վեր առաւ. մարդկային մտքի հարգելութիւնը իր առօրեայ կենցաղի մէջ, և ցոյց տուաւ թէ ինչպէս մարդը կրնայ իր ամենէն նեղ վիճակին մէջ ուղղել իր կեանքի զեղը, հասցնելու համար զինքը ապահով հանգիստի մը: Այս հարգելութիւնը՝ բռաւ, եթէ զարժանէ՞ք մեր հագեցանին համար, այն ատեն կը դառնանք բոս աւետարանի իմաստնագոյն որդիները լոյս կենանքի:

Ք 28 Մարտ Ել. — Երեկոյեան, հնգուսին քաւրոզեց Հոգ. Տ. Պարզե Վրդ. Վրթանէսեան, բնաբան ունենալով «Հոգի է Աստուած, և երկրպագութեան նորա հոգւով և հշմարտութեամբ պարտ է երկրպագանել» (Յով. Գ. 24), Նախ ցոյց տուաւ աստուածայաւորութեան խորհուրդին տարբերը և կարեւորութիւնը մարդոց համար. բացառեց մեծ պահեց քառասներորդ ապաշխարութեան շրջանին հաւատացեալներու համար սրտածած պատեհութիւնը օգտագործելու անհրաժեշտութիւնը և շնորհք ապաշխարութեան, աշօթքի և պահեցուչութեան կարեւորութիւնը որոնք Աստուծոյ, և ինտաւացեալին միջև հաշտութիւն մը յառաջ պիտի բերեն:

ԲԱՐԵՊԱՇԵՍԱԿԱՆ ՆՈՒԷՐԵՐ

Շնորհակալութեամբ եւ օրհնութեամբ կ'արձանագրենք 1945 թուական Ս. Ջաւէի տարիւ եղած հետեւեալ բարեպաշտական նուէրները.

1. Տիգրին Կիւլիզար Զաքարեան՝ երկու զարդասկներ Ս. Դիւթաղի մատրան:
2. Բարեպաշտուհի Կոկին մը Նիկոսիայէն, Տօթք. Արմատունիի միջոցաւ, զարդասկի մը Ս. Դիւթաղի մատրան:
3. Օր. Կիւլիզար Թաշնեան Ամմանէն՝ ոսկի մատանի Ս. Դիւթաղի մատրան:
4. Լիտուայէն Պ. Վիտաթ Բուսոն՝ ոսկի մատանի մը Ս. Դիւթաղի մատրան:
5. Տիգրին Լուսիա Ժամկոչեան՝ ոսկեանի ծածկեց մը և խաչի ռունդի մը Ս. Դիւթաղի մատրան:
6. Եղիպտոսէն Ազապի Խանաթիբեան՝ արծաթ ոտք մը և Յիսուսի արծաթի պատկեր մը Ս. Գըլիսաղի մատրան:
7. Հայկէն Էլիա Թօփեան՝ արծաթեայ փոքր թէլքէլք եղանակ մը Ս. Դիւթաղի մատրան:
8. Բարեպաշտուհի ոմն Ամմանէն՝ Աստուածանայ պատկերին ոսկի մատանի մը:
9. Տէր և Տիգրին Արթուր Զաքարեան Խարթումէն՝ ոսկեան զարդ մը Ս. Դիւթաղի մատրան:
10. Տիգրին Եփրոս Ս. Յակոբ Միժնայ հայրապետի տանին առիթով՝ Երբարհուս օսկեանի ծածկեց մը:
11. Տէր և Տիգրին Յակոբ և Սաթնիկ Թերզիպաշեանք՝ Ս. Յակոբայ Աւագ Խորանին աշխատած և շատ գեղեցիկ ծածկեց մը:
12. Տիգրին Բերուզ Մեկիբեան՝ Ս. Աստուածածնի պատկերին արծաթեայ ձեռք մը:

ՀԱՆՏԱՐԱՐԱԿԵՍ
ԵՆԻՆԷ ՎՐԴ. ՏԵՐՏԵՐԵԱՆ

ՏԻՐՈՒՆԻ

Բերիզ Թեմին Ազգ. Առաջնորդարանը խորունկ ցաւով ծանցող մեզ վախճանումը Ս. Արտուրայ Միաբան Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեանի հօր՝

Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՒԱԳ ՔԱԶԱՆԱՅ ՊՈԼԱՐԵԱՆԻ

որ տեղի ունեցած է 12 Փետր. 1946-ին, իր բնակարանին մէջ:

Հանգուցեայր ծնած էր Այնթաղ 1867 Փետր. 25-ին, նախնական կրթութիւնը ստացած Վարդանեան կրթարանի մէջ, աշխարհիկ կեանքի տարիներուն վարած հաշուապահական պատշոններ, եւ 1904 Յուն. 26-ին ձեռնադրուած բանանայ:

Տարագրութեան օրջանին Սեյմիէէն աւտուած Պուսէյրէ, Անգլոդարձան՝ ուրիշ բանաններու կարգին, եւ հաստատ մնացած հաւատաւորութեան փորձութեան դէմ:

Զինացադարեւ եւ վերագարած Այնթաղ, եւ հոն գտնուած բաղախի ինքնապատեւանութեան միջոցին:

Այնթաղի երկրորդ տեղանումովն դարձեալ ձեռք առած տարագրութեան ցուպը, անցած իր հօսին զլուս եկած է բանանայաւան պատշոնավարութեամբ ծիւնի եւ ապա Հալիպ, ուր եւ կը վախճանի իր 80 ամեայ տարիքին մէջ՝ օրջապատուած հայրենակիցներէ, զաւակներէն, բոճներէն ու սիրելիներէն:

Վերջին օծումն ու յուղարկաւորութիւնը կատարուած է 14 Փետր. 1946 Հինգաբերի, նախագահութեամբ Հալիպի առաջնորդ Գեր. Տ. Զարեհ Մ. Վարդապետի:

Վասն ինք Ք. Տ. Գարեգին Աւագ Քանանայ Պողարեան զոցեց իր աշխարհ պարսք կատարած եկեղեցականի մը զոհուցակութեամբ, սիրուած ք' իր հայրենակիցներէն եւ ք' իր ժողովուրդէն:

Հանգիստ իր հոգիին:

ՍԱՐԳԻՍ ՍԵՐԱՅՏԱՐԵԱՆ

Փետրուար 15-ին իր մահկանացուն կրեց Ս. Արթուրյա աշխատանքներին Միաբան Սարգիս Սերայարեան 80 ամեայ իր յառաջացեալ տարիքին մէջ:

Հանգուցեալը Մարտի դէպքէն ետք եկած է ծնունդէն ու 1921-ին ի վեր իբրեւ աշխատող Միաբան ծառայած է Ս. Արթուրյա վարելով զանազան պաշտօններ:

Վերջին տարիներուն բռնակցելով քանակները անբաժնի հիւանդութիւններէն, կը բամուռի անկողինին, ու հակառակ Ս. Արթուրյա կասարած ներքակտեալ եւ բարոյական մեծ զոհողութեանց անկարելի կ'ըլլայ փրկել իր ծերութիւնը մահուան ճիւղներէն, ու ան կը բաժնուի յաւիտեանքով, բողբոլ իր ետին իր ծառայութեանց եւ լուրջ նկատարի բարի յիշատակները:

Հանգիստ իր ոսկորներուն:

ՍՈՖԻԱ ՄԱՅՐԱՊԵՏ ՇԱՀՆՅԱՆ

Մարտ 4, 1946-ի առտուան ժամը 6-ին իր մահկանացուն կրեց Միաբանութեան անդամներէն Սոֆիա Մայրապետ Շահնյան իր 76 տարեկան յառաջացեալ տարիքին մէջ:

Հանգուցեալը ծնունդով Գարնիցի էր, կոմսուք էր հաւատարմեայ հոգի մը:

Իր բոց էլպիս Քիւրեսանի (որ այժմ կը ծառայէ Ս. Արթուրյա) հետ միասին եկած էր Կ. Պոլսէն 1933-ին, եւ այդ բուսկանէն ի վեր իր ծառայէր Ս. Արթուրին, զոր կը սիրէր ամբողջ իր հոգիովը: 13 տարիներու Միաբանի իր կեանքը յօժարութեան, սիրոյ եւ աղօթքի յանձնառութիւն մը եղաւ, եւ մահուր այս ծառայութեան մէջ որոնելով ուղեկորոյս մօր՝ մը այրիացած հոգիին մխիթարմանը, կը մեռնի բարի անուն մը բողբոլով իր ետին:

Օրհնութիւն իր յիշատակին եւ հանգիստ իր հոգիին:

ՄԱՐԻԱՄ ՄԱՅՐԱՊԵՏ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Մարտ 5-ի երեկոյեան իր մահկանացուն կը կրէ Մարիամ Մայրապետ Մամիկոնեան 90 տարեկան իր յառաջացեալ տարիքին մէջ: Հանգուցեալը եղած է ծնունդով Սասունցի, աշխատասէր ու ծառայելու եռանդով լեցուն:

1910-ին եկած է Նորուստէն եւ ընդունուած մայրապետաց տարիքին մէջ, եւ իբրեւ Ս. Արթուրյա Միաբան մայրապետ, ծառայած Ս. Արթուրին 36 երկար տարիներ տարուակ:

Երկար տարիներու այս ծառայութեան մէջ հանգուցեալը որոնած է իր առաքած հոգիին մխիթարութիւնն ու խաղաղութիւնը, եւ մեռած բարի անուն մը բողբոլով իր ետին: Հանգիստ իր վաստակաբեկ ոսկորներուն, եւ խաղաղութիւն իր հոգիին:

ՄԻԱԲԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻԿԵԱՆ

18 Մարտին, Ս. Արթուր իր աշխատող Միաբաններու շարքէն կը կորսնցնէ նաեւ Միաբան մը յանձնի Սարգիս Մարտիկեանի: Հանգուցեալը ծնած էր Տիգրանակերտ 1857-ին, մեծ Պաղեստին 1923-ին, իսկ 1926-ին ընդունուած Ս. Արթուրյա աշխատող Միաբանից տարիքին մէջ, ու երկար տարիներ վարած Պարոնէրի ձիւստանի պատրիարքարարութիւնն ու պահապանութիւնը: Շրջան մը ծառայած է Ս. Յակոբայ վանքէն ներս իր դոկտորական ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի:

Վերջին տարիներուն, ծերութեան հետեւանալով քառուած էր ծառայութեան ասպարէզէն ու կ'ապրէր հանգստեան իր տարիները:

Հանգուցեալը վախճանեցաւ 89 տարեկան իր յառաջացեալ տարիքին մէջ, բողբոլով Արթուրսէր եւ աշխատասէր Միաբանի բարի անուն մը: Հանգիստ իր հոգիին:

ՄԻԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

22 Մարտ 1946-ին, Ֆրանսական հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կրեց Ս. Արթուրյա աշխատող Միաբանութեան անդամներէն Տիգրան Փափազեան 68 տարեկան իր յառաջացեալ հասակին մէջ:

Հանգուցեալը ծնունդով Կեսարացի էր, հարակի ու գործունեայ անձնաւորութիւն մը: 1935-ին եկած էր Նիքիտոսէն եւ մեծ Ս. Արթուրյա աշխատող Միաբանից տարիքին մէջ, ու ծառայած Ս. Արթուրին 11 տարիներ տարուակ իբրեւ Ս. Յարութեան Տաճարի հայոց եկրորդ բարձրան:

Հանգուցեալը առողջ էր եւ առողջ իր կազմով: Դեղատաշի հիւանդութիւնը զայն կապեց անկողինի ու կարճ ժամանակի մէջ յաւիտեանքով մեր տարիներէն:

Իր պատեօսելի ու գործին գիտակցութիւնն եւ նախաձեռնողութիւնը որոնեցող Միաբան մըն է որ կը կորսնցնենք իր մահով: Օրհնութիւն իր յիշատակին եւ հանգիստ իր արեւմտեալ ու առաքելով հոգիին: